

ԴԱ.ԻՒ.Թ. ԿԻՒՐԱ.ՊԱ.ՂԱ.Տ

(Ծար. Բազմ. 1971, թ. 1-2, էջ 47-59)

3.

Վասիլ Բ. Հայազգի կայսը գահ կ'ելլէր 976ին՝ տասմինը տարեկանին և Ռւսէր եղբայր մը՝ Կոստանդիին անունով, տասմըլեց տարեկան, բայց թոյլ ու անկարագիր; մինչ ինքը ռազմիկ, պայքարող եւ գծուարութիւններու առջեւ չընկնուող, անտեղիտալի կամքի ոյժ մը անձնաւորող մէկն էր: Այն քաղաքական զարհուրելի գէպքերը՝ որ յաջորդեցին անմիջապէս իր գահակալութեան, կրնային գիւրաւ խաղալիկ մը գարճնել զինքը, եթէ չունենար այն յատկութիւնները որ միահեծան իշխող մը կը պահանջուին:

Կայսերական գահին այս երկու հայազգի օրինաւոր ժառանգները, թոռան թոռներ Մակեդոնիան Վասիլ կայսեր՝ թերեւս կորսուած ըլլային գահը յափշտակել ուղղող զինուորականներու մրցակցութիւններու պայքարին մէջ՝ եթէ Յովհաննէն Զմշկիկ, կոչուած նաեւ Կիւրաժան, արեւելեան զօրքերու սպարապետը՝ մտքի արթնութիւնը չունենար փրկելու զանոնք եւ ապահովցնելու վստահելի ձեռքերու յահճնելով:

Դաւիթ Կիւրապաղատին քաղաքական կեանքին անցնելէ եւ Վասիլ Բ. կայսեր հետ ունեցած իր աղերսը ներկայացնելէ առաջ, Հարկէ է որ քանի մը տարի ետ քայլ ընենք, պատմութեան թելը հասկանլի կերպով միացնելու համար այն պատերազմական գէպքերուն հետ, որոնց պատճառով Տայոց հայ իշխանապետը գործակցեցաւ Բիւզանդիոնի կայսեր հետ:

Մակեդոնիան Հարստութեան հայազգի Վասիլ Ա. կայսեր (867-886) թոռն էր Կոստանդիին Պերփեռուաժէն (912-959): Ասոր որդին էր Ռոմանոս Բ. (959-963), որ մեռաւ թողլով թէոփանէ կայսրուհին երկու անչափահաս մանչերով, Վասիլ եւ Կոստանդիին, եւ աղջիկ մը Աննա, որ յետոյ ամուսնացաւ ուու Վաստիմիր ցարին հետ եւ պատճառ եղաւ Ծուսաստանի քըլստոնէութեան գարձին (988): Զմշկիկ զօրալար էր արեւելեան բանակներուն, ինչպէս Նիկեփորոս Փոկաս,

Երկու սրտակից բարեկամները : Թելադրութեամբ Զմշկեկի եւ հաճութեամբ բիւզանդական բանակին եւ արքունիքին՝ գահ կը բարձրանայ Նիկեփորոս Փոկաս (963-969) : Զմշկեկ կարծեց այսպէս լուծածըլլալ թագապահանջ մանուկ իշխաններու իրաւունքի հարցը, Թէոփանէ կայսրուհին տալով ամուսին մը . սակայն կասկածելով յիտոյ նոյնինքն թէոփանէէն՝ որ շատ չարասիրս եւ հաճոյասէր էր, հակառակ մայր մըլլալոն, որ մի գուցէ թունաւորէ իշխանիները, ըստ Մ. Ուռհայեցիի աւանդածին՝ կը փոխադրէ զանոնք Հանձիթ գաւառի (Չորրորդ Հայք) Վասակաւան գիւղը, աղնուական եւ մեծահարուստ հայ տիկնոջ մը քով, որ կը կոչուէր Սպրամիկ, եւ էր մայրը՝ հաւանաբար այդ ժամանակ շատ երեւելի Միկիթար անունով ճանչուած մարդու մը²⁸ : Երկու մանուկները հոն կը մնան վեց տարի : Կայսրութեան մէջ դէպեքերը կը թաւալին մէկը միւսին ետեւէն : Թէոփանէ ճանձրացած Նիկեփորոս Փոկասէն ալ եւ արդէն սիրուէր Յովհաննէս Զմշկեկի՝ պատրաստած էր անոր անկումը եւ դահակալութիւնը Զմշկեկի, որ տեղի ունեցաւ 969ին, բայց ինքն ալ չվայելեց իր դաշտանութեան պտուղը, վասնդի աքսորութեաւ նոյնինքն Զմշկեկէն, հրամանով Պողիկտոս պատրիարքին՝ որ համաձայն չէր այդ ապօրինի միութեան : Փոկասները պայքարեցան դահի համար, բայց Զմշկեկ ճարտար գտնուեցաւ սիրաշակելու բանակը, պատրիարքը, որ այն ատեն միայն համեցաւ տալ իր հաւանութիւնը՝ երբ Զմշկեկի կրցաւ ապացուցնել թէ երբեք գործօն մաս չէ ունեցաւ Նիկեփորոս Փոկասի սպանութեան մէջ : Պատրիարքը կարգ մը պայմաններ դրած էր դահին եւ եկեղեցւոյ իրաւունքներու համաձայնութեան համար . կը պահանջէր նաև որ իր ինչքերէն մաս մը թողուր աղքատներու : Զմշկեկի փառքի կը ցանկար, դահը կ'երազէր, ուստի ամէն բան աչքի առնելով՝ կատարեց պատրիարքին կամքը : 969ի Մ. Ծննդեան օրը՝ Զմշկեկ կայսըր էր բիւզանդական դահին վրայ : Մեռած էր արդէն իր ասածին կինը, քոյրը Վարդ Սկեռոսի կամ Սիկլառոսի²⁹, ուստի ամուսնացաւ 971ի Նոյեմբերին՝ Թէոփորա իշխանութիւնն հետ, որ քոյրն էր Ռումանոս Բ.ի : Աքքունիք բերել տուաւ երկու իշխանիները՝ իրեն դահակից ընելու համար զանոնք : Բայց իր եօթը տարուան կայսրութիւնը փոթորկալից զբջան մը բոլորեց, լի խոռոշութիւններով ներ-

28. ՄԱՏԹԵՈՍ ՈՒՐՀԱՅԵՅԻ, Ժամանակագրութիւմ, Վաղարշապատ, 1898, էջ 7:

29. Սկեռոս, Սքեռոս համապատասխան յունարէն [Տէլիդոս բառին՝ որ էր նշանակէ խիստ, անգութը : Մէր պատմէիներէն ասացին անգամ Ասողիկն է որ զայ կը գործածէ քիչ մը այլափոխուած մեռվ՝ Սիկլառոս . Վարդ, որ ըստ աւելամայնութեան (այսէնքն իր սիտղու) Սիկլառոս կ'չիւր, պատամբան թագաւորեաց . . . : Վարդ անունն ալ հայացուած մեւն է Վարծած-Քին : Վարծած Փօհաց ալ կը կերածէ Վարդ Փոկասի (Ասողիկ, Պատմ. տիեզերական, Գ. Ժ. Ժ.): Արիստակէս Լաստիվերտցի եւս կը գործածէ Սիկլառոս մեւը (Գ. Գ.) :

քին եւ արտաքին թշնամիներէ : Նիկեփորոս Փոլասի եղբօրորդին՝ Վարդ Փոկաս, որ կառավարիչն էր Խաղաթքը-Հրշանին, զէնքի գիմեց իր հօրեղոր վրէժը լուծելու: Զմշկիկ անոր դէմ հանեց հզօր եւ անպարտելի զինուորական մը, Վարդ Սկլեռոսը, խիզախ եւ իմաստուն սպարապետը արեւելեան գունդերուն: Սա յաղթելով Փոկասին, աքսորեց զայն Քիոս կղզին: Կային դեռ արտաքին խոռվութիւնները, որ կու զային պալյարական ճակատէն եւ այլազգիներէն: Զինուորական մարդ էր Զմշկիկ, գիտցաւ զէնքի ուժով բռնել երկու կողմն ալ, թէ՛ արեւմտեան եւ թէ՛ արեւելեան ճակատները եւ յաղթական դուրս ելաւ: Սիրելի ըլլալու համար ժողովուրդին՝ մեղմացուց տուրքերը: Ըստ ժամանակակից յոյն պատմիչներու՝ բարեպաշտ ալ էր. կեանքին վերջերը ուղեց ապաշխարութեամբ անցընել, հրաժարելով դաշէն: 976ին կայսերական թագը դրաւ Վասիլ Բ.ի գլուխը, եղրայրն ալ, Կոստանդիիանոս Ը., կարգեց անոր զահակից եւ թագաւորութեան պաշտպան անուանեց Վասիլ Լիկարենոսը, որ կոչուեցաւ ուրախութեամբ զարգաւոր զօրութիւնը: Պալատականները թոյլ չտուին որ երկարէր այլեւս Զմշկիկ կեանքը եւ թունաւորեցին զայն:

Վասիլ Բ.ի թագաւորութիւնը ամուր հիմերու վրայ դրուած էր. բայց դեռ կային մեծ դժուարութիւններ՝ ներքին եւ արտաքին ասուպարէզներու վրայ: Շատ չանցած՝ ուշիմ եւ հեռատես երիտասարդ կայսրը հասկցաւ որ կրնար վտանգ մը ծագիլ Վարդ Սկլեռոսի կողմէն, որ կը վայելէր անվերապահ սէրը եւ պաշտամունքը բանակին եւ մեծ մարդ կը նկատուէր բովանդակ կայսրութեան մէջ: Խորհեցաւ ազատիլ այս ապագայ թշնամիէն, թոյլ չտալով որ անոր վարկը օրէ օր անելի զօրանայ: Առաւ ձեռքէն արեւելեան զօրքերու պարապետութիւնը, եւ նշանակեց զինքը պարզապէս դուքս Միջազգետքի մէկ մասին: Ասիկա հարուած մըն էր Սկլեռոսի համար, որ նուաստութիւն նամարելով նոր եւ անփորձ կայսեր իր հանդէպ ունեցած այս ելոյթը՝ պատամիրեցաւ Բիշանդիիոնի արքունիքին դէմ: Արեւելքի բանակաթեմերը, որոնք իրեն յարած էին, հակառակեցան կեդրոնի որոշումին. Մելիտինէի մէջ բանակը կայսր հռչակեց Վարդ Սկլեռոսը, որ իրեն կը միացնէր նաեւ Տարօնի իշխանին որդիները՝ Գրիգոր եւ Բագրատ, կը գաշնակէր այլազգիներուն հետ եւ հսկայ բանակի մը գլուխ անցած կը հասնէր Բիւթանիա, անկից յարձակելու:

30. Ուրախութեամբ գուշակ առաջէն՝ որ կը նշանակէ մէկտեղ քնանալ. Ուրախութեամբ գուշակ առաջէն՝ ունեցած այս ամբողջութեամբ գուշակ էր իշխանի արքունիքին որդիները՝ Գրիգոր եւ Բագրատ, կը գաշնակէր այլազգիներուն հետ եւ հսկայ բանակի մը գլուխ անցած կը հասնէր Բիւթանիա, անկից յարձակելու:

Համար Բիւզանդիոնի վրայ: Սոսկաց երիտասարդ Վասիլ կայսրը, որ հազիւ իր 19 տարեկանը բոլորած էր: Ան կարծեց պահ մը մեղմել կատաղութիւնը Վարդին՝ ընդ առաջ զրկելով Նիկոմիդիոյ Ստեփանոս լեզուանի եպիսկոպոսը, որպէսպէս յորդորք խաղաղութեան: Սկիեռոս երկարեց անոր՝ իր աջ ոտքը եւ ցոյց տուաւ հագած ծիրանեգոյն կօշիկը, ինչպէս սովորութիւն էր հագնիլ կայսրներու: Ասիկա կը նշանակէր թէ ինքը կայսր հոչակուած էր եւ թէ արքունիքը դոները բացուելու էին իր առջեւ սիրով, ապա թէ ոչ պիտի մտնէր բանութեամբ: Վասիլ հասկցաւ թէ ընելիք չկար. Բիւթանիոյ մէջ եւ Կոստանդնուպոլսոց դռներուն առջեւ ահաւոր ընդհարումներ տեղի ունեցան ընդմէջ Վարդ Սկլեռոսի եւ Վասիլի բանակներուն: Երկար տեւեցին այս կոփւները, տարածուելով յետոյ նաեւ ամբողջ կայրութեան մէջ: Անկարելի եղաւ ոչ Սկլեռոսին մտնել Բիւզանդիոն եւ ոչ ալ կայսերական բանակին՝ նուաճել զօրութիւնը Սկլեռոսի: Շուրջ չորս տարիներ, 976–979, ընդարձակ կայսրութիւնը երկուքի բաժնուած՝ կոռւեցաւ ինքնիր դէմ: Այս քաղաքացիական ահաւոր պատերազմը սպառեց ընդունայն տեղ բիւզանդական ուժերը, տկարաց բանակը եւ զանձը, մատնելով ժողովորդն ալ աղքատութեան, ինչպէս ժամանակակից Ասողիկ հայ պատմիչը կ'ըսէ. «Եւ սով սաստիկ յընդհանուր աշխարհս տարածանէր եւ դիակունք մեռեալք ի ճանապարհս եւ ի գուեհս բաղմանային, եւ կենդանիքն ողորմելի քան զմեռեալս շընէին եւ դայլք գիշատիչք ի մարմինս մեռելցցն խանձեալք՝ եւ զկենդանիսն ուտէին»³¹: Այս գունաւոր եւ դուցէ քէչ մը չափազանցեալ նկարագրութիւնը ցոյց կու տայ թէ ի՞նչքան սասանած էր բոլվանդակ կայսրութիւնը: Նոյն իմաստով կը նկարագրէ աղետալի պատերազմը՝ նաեւ բիւզանդացի պատմիչը Կեղրենոս³², որ կ'ըսէ թէ ամբողջ բիւզանդական կայսրութիւնը ծփանքի մէջ էր, եւ քաղաք քաղաքի եւ գիւղ գիւղի դէմ կը կոռւէր՝ բաժնուած երկու հոսանքներու, կործանումի տանելով երկիրը:

979ին, Վասիլ Բ. իմաստութիւնը կ'ունենայ, ապարդիւն պատերազմներէ ետք, դիմելու երկու կարեւոր միջոցներու. մէկն էր աքսորավայրէն, Քիոս կղզիէն, դուրս հանելու Վարդ Սկլեռոսի զօրաւոր ախոյեանը՝ Վարդ Փոկասը, եւ հրաման տալու անոր կաղմակերպելու համար բանակը եւ նուաճելու Սկլեռոսի յոխորառութիւնը: Երկրորդն էր հրաման զրկելու Տայոց Դաւիթ Կիւրապաղատին՝ հայկական եւ վրացական գունդերով յարձակելու Սկլեռոսի վրայ: Վարդ Փոկաս եւ Դաւիթ Կիւրապաղատ, ուրեմն, զինուորական ցանցի մը մէջ պիտի առնէին բռնաւորը: Այս էր ծրագիրը եւ

31. ԱՏԵՓ. ԱՑՈՂԻԿ, Պատմ. տիեզերական, Ս. Գետեսբորգ, 1885, էջ 191–192:

32. Պատմութիւն, համ. Բ. Հրատ. Պոնի, 1839, էջ 420–475:

այսպէս ալ տեղի ունեցաւ։ Համառօտիւ ըսենք որ Վարդ Սկլեռոսը պարտուեցաւ եւ ապաստանեցաւ արարական երկիր, Պաղտատ, եւ մնաց հոն բանտուած՝ խնդրանքով Վասիլ կայսեր մինչեւ 986, երբ ամիրապեսը ուզելով օգտագործել անոր զինուորական քաջութիւնը, աղատ արձակեց, եւ իր 3000 յոյն զինուորներով, որոնք նոյնաշատ գերի բռնուած էին, Պարսից դէմ դրկեց։ Վարդ Սկլեռոս դարձաւ յաղթանակով։ Կեանքը շահած էր, յարձակեցաւ յունական հողերուն վըրայ, վերսկսելու համար իր ապստամբութեան երկրորդ շրջանը։

Սակայն 986ին պարագաները փախուած էին։ Վարդ Փոկաս իր կարգին՝ չէր այլեւս հպատակ սպարապետ մը կայսեր հրամանին տակ, այլ ինքն ալ ապստամբած՝ էր եւ հոչակած ինքունքը կայսր Բիւզանդիոնի։ Վասիլ այժմ կը զտնուէր երկու «Վարդ»երու 〔Վարձաշ〕 դէմ, երկու սոսկալի թշնամիներու, որոնք միացեալ ուժերով կը դիմէին կայսրութեան սիրտը։ Երկու սպարապետներու համախոհ սըրտակցութիւնը բարեբախտաբար կարճ տեւեց, որովհետեւ Վարդ Փոկաս ուզեց առանձին մնալ, եւ հաւատարկմութեան խոստումը չպահելով՝ Սկլեռոսը բանտեց բերդի մը մէջ³³։ Բայց Փոկաս ինքն ալ զտաւ մահը պատերազմի մը մէջ ընդդէմ՝ Վասիլի, թունաւորուած պատերազմի մտնելէ առաջ³⁴։ Իսկ Սկլեռոս հաշտուեցաւ յետոյ կայսեր հետ, որ գոհացուց անոր փառասիրութիւնը մեծագոյն պատիւով, անուանելով «Գիւրապաղատ»։ Վասիլ Բ.ի իմաստութիւնն էր որ յաղթեց անոր՝ առանց պատերազմի։ Պսեղոս մանրամասնօրէն կը պատ-

33. Երերդին անունը՝ ըստ Ասողիկի՝ է ֆեռուս (Փեռոս) որ ըստ այլ օրինակի կը կարգացուի Տեռուոս (Ասողիկ, Գ. իբ)։ Իսկ Կերբոնոսի քով Տօրոսուս ըսուած է եւ կը փանուի հաւանաբար կապագովիկոյ մէջ (Հաւ. Բ. տպ. 1839, Պոն, էջ 443)։

34. Պատերազմի ժամանակ, առանց վիրատուելու յանկարծ ձիէն վար կիյանար Վարդ Փոկաս, գիխու պատշտ մը կորսանենելով ի ուժերը եւ ինքանգուակցութիւնը։ Կոստանդին կայսր, որ պատերազմի մէջ մտած էր, կը պարծէր, Կ'ըսէ Գոնոս, թէ ինքը վիրատրուած է, բայց վէրքի հետք մը չկար վրան։ Հաւանական կը համարուի որ Վասիլ կայսրը ի կողմը շահելով բռնաորին մտառուակը՝ թունաւորել տուած ըլլայ զինքը։ Վարդ Փոկաս, սովորութիւն ունէր պատերազմի մտնելէ տառջ զաւաթ մը ջուր իմել։ այլ ջուրի մէջ թոյն գրուած էր, որ իր ազգեցութիւնը կատարած է դանդաղօրէն պատերազմի ընթացքին։ Պանոս չուզեր այս լուծուամին պատասխանատուութիւնը ստանձնել, եւ կը թողու խնդիրը տարակորդ մէջ։ Չես, կ'ըսէ, Ասուուածածնին կը վերագրեմ յաղթութիւնը։ վասնիդ Վասիլ կայսրը մէջ ձեռքը սուր, միւս մեռքը Ս. Ասուուածածնի պատկերը ունէր պատերազմի ժամանակ։ Այս մանրամասնութիւնն ալ դարձեալ ինքը Պակոս պատմիչն է որ կու տայ մեզի։ Վասիլի զինուորները կը վազնի յետոյ, կ'ըսէ պատմիչը, եւ գլուխը կորելով Վարդ Փոկասին՝ կը բերեն կայսեր (Հմմա. Psellos, Chronographie, էջ. Belles Lettres, Paris, 1926, էջ 7-12)։ Լաւ. Ասողիկի՝ Վարդ Փոկասի վերջին պատերազմին եւ մահուան թուականն է 989 (Ասողիկ, Գ. իզ)։

մէ բոլոր պարագաները հաշտութեան՝ ընդ մէջ կայսեր եւ ապստամ-
րին: Թէեւ Վարդ Փոկաս բազուկի կորովով եւ մարմնի զօրութեամբ
գերազանց էր Վարդ Սկլեռոսէն, բայց սա կը գերազանցէր միւսը
ուաղմագիտութեամբ եւ մտքի բեղունութեամբը պատերազմական
հնարապլատութիւններու մէջ: Սակայն արդէն ծեր էր: Հակառակ ծե-
րութեան, բանակէն սիրուած ըլլալով՝ յոյս ունէր յաղթելու կայսեր:
Մինչեւ կայսրը, որ կը խուսափէր զարնուելէ անոր հետ, ուղեց
վերջին անդամ մալ պատղամաւորութիւնն որկել անոր՝ հաշտու-
թեան առաջարկութեամբ: Սկլեռոս ծանրէն կը քաշէր, չէր ուղեր տե-
ղիք տալ, հրաժարիլ կայսերական ծիրանիէն: Բայց նկատելով պայ-
մանները որ նպաստաւոր էին, զիջաւ երկար տատամսութիւններէ
ետք: Վասիլ կ'ուզէր մոռնալ բոլորովին տիսուր անցեալը եւ կը խոս-
տանար մեծամեծ պատիւներու բարձրացնել զինքը, տալ հողեր եւ
չնորհէլ իրեն՝ երկրորդ տեղը կայսրութեան մէջ:

Սկլեռոս իր կարգին դրաս պայմաններ, որոնք ընդունելի եղան: Նայեցաւ յետոյ ծերացած մարմնին՝ որ այլեւս անկարող էր առանց
օգնականի քայլելու, միայն ձիու վրայ կընար վաղել իր խիզախ նպա-
տակներու ետեւէն, բայց իբրեւ մարդկային մարմին սպառած ըլլա-
լուն՝ տեղիք տուաւ եւ յանձն տառ երթալ կայսեր մօտ: Երբ մօտե-
ցաւ վրանին, գեռ չէր ուղեր հանել կայսերական նշանները. հպարտ
էր ծերունին իր զգացումին մէջ, մանաւանդ չէր ուղեր հանել իր ծի-
րանեղոյն մոյկերը: Բայց հուսկ համակամեցաւ պահանջին. վար դը-
րաւ զիկէն թագը եւ կայսերական դոյն ունեցող զգեստները. մատ
երիտասարդ կայսեր քով եւ անոր աջ կողմէ դիրք առաւ: Կայսրը հա-
զիւ տեսաւ զայն, ծերունի մը որ երկու կողմէն օգնականներով կը
քայլէր, բացազանչեց: «Ահաւասիկ այն մարդը՝ որմէ կը վախճայի»:
Ամկեղծ ու սրտազեղ եղաւ մեսակցութիւնը. անոնք նախ ողջազուր-
ռւեցան եւ ապա սկսաւ խօսակցութիւնը՝ որ եղաւ մտեմական: Խը-
մեցին միեւնոյն բաժակէ՝ որ նշան է սիրոյ եւ բարեկամութեան:
Ընդունուած էին Սկլեռոսի պայմաններն ալ. կայսրէն ետքը ինքը
պիտի դար: Իր զօրավարներն ալ, որ դունդերուն հրամանաստարներն
էին իր ծեռքին տակ՝ պիտի մնային իրենց պատուին մէջ մինչեւ ի-
րենց մահը, պիտի չըրկուէին իրենց իրաւունքներէն, իրենց հողերէն
եւ այն բոլոր չնորհներէն՝ զոր նախազէս ստացած էին³⁵: 989ին
կայսրութիւնը դտած էր վերջապէս իր խաղաղութիւնը:

Կիւրապալատան Վարդ Սկլեռոս առանձնացաւ իր հողերուն մէջ՝
զոր ստացաւ կայսրէն, եւ հոն ապրեցաւ անվրդով քանի մը տարի
եւ մեռաւ 991, Մարտ 6ին:

Վարդ Սկլեռոսի հայկական ծաղում կու տան վստահօրէն ի՞նչ

ինչ հեղինակներ Հայոց պատմութեան գասագիրքերու: Ստոյդ փաստ մը չունինք այս մասին: Անոնք որ հայ կը համարին՝ կը չփոթին վարդ անունէն, որ Եօթձէ-ի հայացումն է, սկսեալ ժ. դարու պատմէ Ասողիկէն, ինչպէս առիթ ունեցանք յիշելու: Բիւզանդական կայսրութեան մէջ բազմաթիւ ազգեր եկած միացած էին եւ կը ծառայէին միեւնոյն պետականութեան եւ ծաւալումի սկզբունքին: Յայտնի է թէ Հայեր զինուորական մեծ գեր կատարած են այս հսկայ կայսրութեան մէջ. բայց պատմիչներէն գիտենք արդէն ուղղակի կամ անուղղակի ակնարկով՝ թէ ո՞ւր կամ կ՞ր հայ նախարար մը կամ զօրավար մը Բիւզանդիոնի կայսեր ծառայութեան մէջ անուանի դարձած է: Միջազգային պատմութիւնը չի կրնար ուրանալ հայսերունդ անունները. բիւզանդապէտներուն ծանօթ է արդէն եւ հարկ չկայ յատուկ աշխատանք թափել ասպացուցնելու համար զանոնք: Ոչ հայ եւ ոչ ալ օտար, Բիւզանդացի կամ արար պատմագիրներէն մէկը՝ հայ-կական ծագում տուած է երեք երկու Բարդաս-ներու: Վարդ Սկեռուի հայութեան հարցով առիթ պիտի ունենանք գեռ զրազելու:

Գալով Վարդ Փոկասին, բոլորովին անտեղի են անոր հայազգի բլլարու մասին յերիւրուած կարծիքները: Փոկաս-ներու ընտանիքը կապադովկիոյ նահանդէն էր եւ հելլենացած կայսրութեան սահման-ներուն մէջ:

4.

Դառնանք տեսնելու այժմ Դաւիթ Կիւրապաղատին կատարուած զիմումը, երբ գեռ պատերազմը իր տաք ընթացքին մէջ էր եւ Վարդ Փոկաս քչուելով փոքր Ասիոյ զանազան կերպոններէն եւ հետզհետէ հողեր եւ միջոցներ կորսնցնելով հասած էր Սերաստիա, ուսկից այլ-եւս մօտ էին արեւելան սահմանները կայսրութեան, կողքիս եւ Տայք: Բայ Կեղենոս եւ Սկեղիցէս յոյն պատմիչներու, Վարդ Փո-կաս Կ'երթայ անձամբ Դաւիթ Կիւրապաղատէն զոնդեր եւ օզնութիւն ուղելու: Նախկին ծանօթներ եւ բարեկամներ էին անոնք ատե-նօք, երբ Փոկաս հրամանատարն էր Կողքիսի բանակաթեմին, սահ-մանակից Տայքի եւ Վրաստանի: Վրացական աղբիւրները, որոնց կը ձայնակցի նաև մեր Ստեփանոս Ասողիկ, զրուցային կերպարանք կու տան հարցին, մէջտեղ հանելով թունիկ արեղայ մը, նախկին զօրա-վար Դաւիթ Կիւրապաղատին: Թոռնիկ քաշուած էր Աթոս լերան վր-րայ եւ ճգնաւոր մըն էր: Վասիլ Բ. կայորը եւ մայրը Թէոփանէ, ըստ աւանդութեան, զիտեն որ Թոռնիկ կը դանուի հոն, ուստի կը կան-չեն պալատ նախկին գորավարը, եւ պաշտօն կու տան իսկոյն երթա-լու Դաւիթ Կիւրապաղատին մօտ՝ հայցելու համար անոր զինուորա-կան օզնութիւնը:

Այս աւանդութիւնը պահուած է յունական ձեռագրի մը մէջ (Մոսկուայի Պատրիարքական մատենադարանին, ըստ Շլիմպէրժէի) թ. 436, որուն թարգմանութիւնը կու տանք հոս .

«Այն ժամանակները Սկլեռոս ապստամբած ըլլալով Յունաց Վեհապետին դէմ եւ տէր դարձած կայսրութեան գրեթէ բոլոր հողերուն, կայսրը եւ կայսրութին փակուած իրենց քաղաքին մէջ, Կաստանդիուպոլիս, մատնուած էին մեծ նեղութեան : Այս կացութեան մէջ ինկած՝ անօնիք խորիեցան Դաւիթ Կիւրապաղատին վրայ՝ իրեւ միակ ազտարարի, եւ անոր ստիպողական նամակներ գրեցին : Վրացի Թոռնիկը, որ կը թնակէր Սուրբ լեռան վրայ, դրկեցին Դաւիթ Կիւրապաղատին, որպէսզի իրենց օգնութեան հասնի : Կիւրապաղատ շատ զոհ մնաց ընդունելով կայսր նամակը : Թոռնիկէն տեղեկանալով միանգամայն եղած անցուդարձի մասին՝ որոշեց Յոյներուն գունդեր դրիել, անոնց հրամանատարութիւնը տալով Թոռնիկին : Սա իր կարգին հասցուցած ըլլալով կայսեր՝ Կիւրապաղատին եւ իր նամակները, որով կը տեղեկացնէին անոր՝ առնուած որոշումը օգնելու, կայսրը տըւաւ Դաւիթին Եռևանց երկրին հիւսիսային կողմը գտնուող հողերը՝ իրեւ սեփականութիւն իրեն կենդանութեան ժամանակ : Յետոյ գրեց Թոռնիկին, յատուկէն յանձնարարելով եւ քայլանձագին խնդրելով ազտատելու զինքը իր քշնամիկն, խոստանալով անոր որ քշնամիկն առած բոլոր աւարը իրեն պիտի ըլլայ :

Այն ատեն Թոռնիկ, գլուխ անցած 12·000 ընտրուած զինուորներու, զոր իրեն տուաւ Դաւիթ քագաւորը, քալեց քշնամիներուն դէմ եւ Քրիստոսի օգնութեամբ զարկաւ Սկլեռոսը եւ վլնտեց զայն մինչեւ Պարսկաստանի սահմանագույլը : Յետոյ գերի բռնեց յայն գլխաւորները՝ որոնք ապստամբած էին եւ տիրացաւ անոնց ինչերուն : Կայսեր խոստումին համացյն՝ այդ անսահման հարստութեան մաս մը պահեց իրեն համար եւ միւս մասը բաշխեց զինուորներուն : Դառնալով Դաւիթ քագաւորին մօս, ողջունեց զինքը եւ խոր շնորհակալութիւն յայնեց անոր : Անկից մեկնեցաւ կայսր Բով, որ ընդունեցաւ զինքը մեծ պատիսներով եւ առատ պարզեցներ տուաւ անոր : Այս փայլուն յաղքանակն եսք՝ փուրաց վերադառնալ Արոս լերան իր վանքը, ուր կրօնաւորները ողջագուրեցին զինքը ուրախութեան զեղումով եւ ուր ան վերսկսաւ իր խոնարի կեանքը առաքինական հրահանգներու, Յովհաննես միանձնին տրամադրութեան տակ դնելի եսքը այն ամբաւ հարստութիւնները, պտուղ իր յաղթութեան» :

Մ. Թամարաթի^թ հիմնական փաստաթուղթ մը կը համարի թ. 436 ձեռագիրը, գրուած 1074ին, եւ որու մասին իր ատենին անդրա-

դարձած էր Շլիմպերժէ³⁷: Տեսնենք նախ պարունակութիւնը, որ եղական է: Հոն յիշուած կայսրը եւ կայսրուհին են՝ ա. Վասիլ Բ. եւ մայրը Թէոփանէ: թ. Թոռնիկ ազգով վրացի ներկայացուած է, ինչպէս նաեւ Դաւիթ Կիւրապաղատարը, որու մասին թէեւ յայտնապէս ըստուած չէ, բայց կ'ենթադրուի. կ'ըսուի թէ ան բացի Կիւրապաղատը ըլլալէն՝ էր նաեւ քաֆաւոր, որ կու տայ Թոռնիկին 12.000 քաջերու բանակ մը, եւ՝ ատոնք կը յաղթեն բռնաւոր Սկլեռոսին: գ. Կայսրն ալ փոխարէն կու տայ Դաւիթին մաս մը կայսրութեան գրաւած հողերէն, բայց չի մասնաւորեր զանոնք: դ. Թոռնիկ տէր կ'ըլլայ ամբաւ աւարի, զոր կու տայ վրացի կրօնաւորական հասարակութեան մեծաւորին՝ իւանէի, վանքին (Խվիրոնի) շինութեան յատկացնելու համար:

Փաստաթուղթը այն պարունակութեամբ, որով ներկայացուած է, պատմական ըլլալու հաւանականութիւննէ զուրկ կը թուի. կ'ըսուի թէ գրուած է 1074ին, ուրեմն շուրջ դար մը ետք, երբ գէպեքերու թարմութիւնը արդէն կորսուած էր յիշողութիւններէն. յետոյ՝ կը թուի թէ վրացի կրօնաւորները նախատակ մը հետապնդած են այդ գրուածքով, ցոյց տալու համար արքունիքին թէ վանքին նախկին արեղայ մը օվտակար ծառայութիւններ մատուցած է կայսրութեան, եւ հաւանաբար չնորհիւ այդ ծառայութեան՝ ստացած են նաեւ ուրիշ պարզեւններ: Փաստաթուղթին մէջ յիշուած կայսրուհին, Թէոփանէն՝ մայրն է Վասիլ Բ.ի, բայց գիտենք պատմութիւնէ թէ արքունիքի գործերը, այդ ժամանակ 976-979 կամ 980, այսինքն մինչեւ Վարդ Սկլեռը, այդ ժամանակ 976-979 կամ 980, այսինքն մինչեւ Վարդ Սկլեռը կը կառավարուէին հայրագիրէն եւ կամ թագաւորական ինամակարութեան կողմէ, որուն գլուխին էր Վասիլ Լիկաբենոս: 985ին Վասիլ Բ. կը ձերբազատի ինամակարութիւնէ: Խոլ Թէոփանէ, թէեւ այդ ժամանակ նոր գարձած էր աքսորէ, սակայն պատին մէջ հեղինակութիւն մը չէր³⁸:

Թոռնիկ զօրավարին ազգութեան մասին պիտի անդրադառնանք յետոյ առանձին: Ըսենք նախ՝ թէ զարմանալի չի³⁹ թուիր, որ Դաւիթ Կիւրապաղատէն առած 12.000ոց բանակով՝ Թոռնիկ հսկայ կայսրութիւնը սասանեցնող Վարդ Սկլեռոսի ուժերուն յաղթէ, վանելով զայն մինչեւ Պարսկաստանի սահմանները: Հոս յայտնի են երկու վրիպուածներ: Վերաբերել Թոռնիկի բանակին՝ Սկլեռոսի դէմ տարուած յաղթութիւն մը՝ կը նշանակէ միամիտ ազգամոլութեան մը զոհ ըլլալ, երբ անդին Վարդ Փոկաս մը՝ աւելի քան երկու տարի իր կաղմակերպուած եւ բազմաթիւ բանակներով չէր կրցած նուաճել խի-

37. GUSTAVE SCHLUMBERGER, L'épopée byzantine, Hachette - Paris, 1896, p. 417-429.

38. Աւտ., էջ 418, ձնթ. Բ. 3:

դաիր թշնամին: Երկրորդ՝ Սլլեռոս ոչ թէ Պարսկաստան ապաւինածէ, այլ Արաբացւոց աշխարհէ՝ Պաղտատ: Պատմական այս անձտութիւնը ներելի պիտի չհամարէինք ժամանակակից վաւերաթուղթի մը մէջ:

Այս գիտուած կէտերը ապացոյցներ են միզի համար՝ թէ յիշեալ փաստաթուղթը ժամանակով ուշ յերիքուած է: Յոյն պատմիչները, Սլլիղիչս, Կեդրենոս, Պեղոս չեն խօսիր այս մասին, այսինքն չեն յիշեր Թոռնիկի դէպքը կայսեր եւ կայսրուհին կողմէն կատարուած գիմումի ձեւով, այլ լոկ թէ Վարդ Փոկաս «զնաց անձամբ գունդեր ուղելու Դաւիթ Կիւրապաղատէն» եւ այդ բանը կը հաստատեն վերոյիշեալ առաջին երկու պատմիչները ըսկելով՝ թէ «մենք տեսանք անոր երթալը»: Ուրեմն այդ պատմական հիման վրայ յօրինուած է շատ հաւանաբար Թոռնիկի զրոյցը, դար մը ետքը, եւ տարածուած ժողովրդական աւանդութեամբ եւ հասած մինչեւ Հայաստան: Ասոցիկ, ժամանակակից գէպէրուն, կը պատմէ նոյնը, կը յիշէ Թոռնիկը, բայց տարբեր կիւրպով՝ ինչպէս պիտի տեսնենք քիչ ետք:

Պրոսէի «Histoire de la Géorgie»-ին մէջ զտած ենք վերեւ տրուած ձեռագիր վաւերաթուղթին առաջին մասը, որուն կը յաջորդէ Դաւիթ Կիւրապաղատէն զրկուած պատանզներու հարցը, որոնց մէջ է նաև Յովհաննէս միանձին որդին Եւթիմէոս: Բիւզոնդիոնի կայսրը՝ տուած հողերուն փոխարէն պահանջած էր ազնուականներու զաւակները իրք պատանզներ, վասահ ըլլալու համար Կիւրապաղատէն հաւատարմութեան: Այս միջադէպը հոս ագուցուած է պաշտօնական վաւերաթուղթի մէջ, բայց կը բացակայի մեր վերեւ թարգմանած հատուածին մէջ: Եւթիմէոս յետոյ կը մնայ հօրը քով եւ կը նուիրուի միանձնութեան եւ կ'ըլլայ նշանաւոր անձնաւորութիւն մը կիրառի մենաստանի վարչութեան մէջ:

Հայ պատմիչներէն միայն Ասոցիկն է որ արձագանդ կ'ըլլայ Թոռնիկ արեղայի կատարած միջնորդի գերին եւ պատերազմական սիրառործութիւններուն: Կ'ըսէ պատմիչը յայտնապէս: «Վասիլ թագաւորն Յունաց զթուանիկ զօրավարն, որ էր յազգէն Վրաց, արեղայ ի սուրբ լերին՝ հանեալ առաք առ Կիւրապաղատն Տայոց Դաւիթ»...

«Եւ Կիւրապաղատէն Դաւիթի գումարեալ զօրսն Վրաց, եւ զիշխանց յշխանն զջոջիկ տայ զկնի Թոռնկայ՝ պատերազմել ընդ Վարդար բոնակալին: Որք սկսեալ ի Տայոց աշխարհէն՝ քանդեալ աւերեցին զամենայն աշխարհն Յունաց, որ ընդ ձեռամբ բոնակալին էր»³⁹:

Եւշտուած են հոս ալ զիշխաւոր երկու կէտեր՝ ա. Վասիլն է որ կը զրկէ Թոռնիկ զօրավար-արեղան, թ. վրացական դունդը կը կատարէ հերոսական գործ, Տայոց աշխարհէն սկսեալ մինչեւ Յունաց աշ-

39. ԱՏԵՓ. ԱՍՊՂԻԿ, Պատմ. տիեզերական, Ս. Պետերբուրգ, 1885, էջ 192-193:

խարհը տարածուող հողերուն վրայ, որ բռնակալ Վարդին ձեռքին տակ էին: Այս հիմնական երկու կէտերու վրայ աւելցուած է մասնակցութիւնը Զոջիկ իշխանաց իշխանին, Թոռնիկին հետ, եւ կամ իր անոր Ենթակայ զօրավար մը: Աստ յաջորդ կայութեան մէջ՝ որպէս երկրորդական բան մը՝ կը յիշչ Վարդ Փոկասին պատերազմի մասնակցիլը. «Նոյնպէս եւ հանեալ թագաւորին ի բանտէ գվարդ, որ եւ Փոկասն կոչիւր, զոր արկեալ էր կիւր-ժանայ (Յովկաննէս Զմշկիկ) ի զզիկ՝ եւ տայ ի ճնուս զամենայն արեւմտեայ զօրն Յունաց...»⁴⁰, մինչդեռ գիտենք թէ ան էր Սկլեռոսի գէմ հանուած գրլ-խաւոր զօրավարը:

Ասողիկ կը շարունակէ իր պատմութիւնը՝ խօսելով Վարդ Մկեռոսի ապաւինելու մասին Պալտատի ամիբային՝ Իպն-Նոսրովի: Բիւղանդիոնի կայսեր խնդրանքին վրայ ան կը ճերբակալուի եւ կ'արդիւափակուի (Գլ. ԺԵ.): Այս կէտին մէջ Ասողիկ աւելի համաձայն է կարծէք արարական եւ Բիւղանդական աղբիւրներուն, եւ կը հեռանայ վրացականնէն, որ ինչպէս ըսուեցաւ վերը, կը հասցնէ անոր փախուստը մինչեւ Պարսկաստան:

Կը մնայ այժմ մեկնել Ասողիկին միտքը՝ նկատմամբ Թոռնիկի վրացական ծաղումին: Պրոսէի համաձայն տարակոյս չկայ. ան կ'ըսէ թէ Ասողիկ «s'accorde avec les auteurs géorgiens en ce qui concerne l'histoire de Thornic»⁴¹, եւ հոս, ըստ իրեն, կը վերջանայ չարցը: Սակայն այս խնդիրը կը կարօտի հողերանական ու պատմական մէկնութեան: Չայնչեան, որ կը ճանչնայ Ասողիկը եւ կ'օգտագործէ իրը աղբիւր, այս կէտին մէջ բոլորովին կ'անտեսէ նոյնիսկ դոյութիւնը Թոռնիկ արեւաց-զօրավարին, թերեւս համոզուած անոր տասապէլական հանգամանքին: Կը ճանչնայ Թոռնիկ Տարօնեցին (Բ. Հ. 726, 817) եւ Թոռնիկ Մամիկոննեան՝ քաջ իշխանը (Բ. Հ. 934, 966, 967, 997-999), սակայն չի խօսիր միւսին մասին: Թոռնիկ անունը այնքան հայկական է որ վրացական իշխանի մը վրայ կատարեալ հակասութեան մը պէս կը հնչէ. այսպէս կը խորհի նաեւ Ֆրէտ. Մաքլեր. քոնի՝ հայերէն արմատական բառ, որուն փաղաքչական ձեւն է քոնիկ, թէ՛ իրը հասարակ և թէ՛ իրը յատուկ անուն. Աճառեան իր «Արմատական բառարան»ին մէջ եւս (Հ. Բ.): կ'ընդունի զայն իրը հայ արմատական բառ: Ասկէ կը հետեւի՝ որ Թոռնիկ անունը թէւ հայկական է, սակայն կրնայ գործածուած ըլլալ վրացի իշխանէ մըն ալ Տարքի մէջ, ինչպէս է պարագան հոս Թոռնիկ զօրավարի, որու համար Ասողիկ կ'ըսէ յայտնապէս «էր յազգէն Վրաց, արեղայ ի սուրբ լերին» (այսինքն Աթոռ լերան վրայ): Բայց Մաքլեր յայտնի

40. Անգ, էջ 193:

41. BROSSET, Hist. de Géorgie, St. Pétersbourg, 1849, Add. IX, p. 177:

հակասութիւն կը գտնէ Թոռնիկ անունին և «յազդէն Վրաց» բացարձութեան մէջ.

«Il n'y a qu'une contradiction apparente, puisque les mots géorgien et arménien sont souvent employés, non comme termes ethniques, mais comme désignation religieuse. M. Galoust Ter-Mkrirtchean me signalait que les habitants du Tayq, qui étaient des Arméniens (de race) et qui sont devenus Chalcédoniens (de religion) sont dénommés, même par les écrivains arméniens, des Géorgiens»⁴².

Թոռնիկ արեգան, որ զօրավարն էր Դաւիթ Կիւրապաղատի, ծառամով և անունով հայ, զարձած էր «քաղկեդոնիկ» մը յունական րաժենին մէջ, ուր կրօնական-աստուածաբանական պայքարները միջն դարուն այնքան զօրաւոր ներզործութիւն ունեցան մտքերու վրայ: Ասոնք աղդած էին նաև Թոռնիկի, և թերեւս ալ Դաւիթ կիւրապաղատի արբունիքի վրայ: Հայերը անհաջո՞ղ քաղկեդոնական գաղափարին հանդիպ, Հայութենէ հետացածներ նկատեցին միշտ բոլոր այն աղդայինները՝ որոնք յարում ցոյց կու տային Քաղկեդոնի Ս. Ժողովի տեսակիչնեն: Յունական աղդեցութեան զօտիին մէջ ինկած էր Տայքը, ինչպէս Վրաստան, Կիւրիկոնի օրերէն ի վեր: Ստեփանոս Ասոնիկի համար հետեւաբար Թոռնիկ զօրավարը, որուն ինքնութիւնը միայն զիտենք իրմէ և վրացական վաւերաթուղթէն, վրացացած հայ մըն էր, քաղկեդոնիկ մը, և իրը այդ շետուած հայ պատմագրին կողմէն ալ:

Հը. Աճառեան չի կընար նմանապէս համոզուիլ որ Թոռնիկ զօրավարը, որու մասին կը խօսի յիշեալ հայ պատմիչը՝ Ըլլայ աղզով վրացի. ուստի հարցականով (?) մը իր անհամաձայնութիւնը կը յայտնէ «Անձնանւների բառարան»ին⁴³ մէջ նկատմամբ անոր աղդութեան: Թոռնիկ արեգայ-զօրավարին եղբօրորդին Զորատուանելը եւ որդին Բագարատ կը յիշուին Ասոնիկի պատմութեան մէջ հետեւեալ պարագաներու տակ: Զորատուանել էր, կ'ըսէ, Վարդ Փոկասի միացած ապստամբներէն, մաղիսարոս՝ Թոռնիկ արեգայի եղբօրորդին, որ բանութեամբ տիրացած էր Գերջանայ և Տարօնոյ կողմէրուն: Զորատուանել կը յաղթուի երկրորդ պատերազմի մը մէջ՝ Ժան պատրիկէն 990ին⁴⁴: Նոյն է հաւանաբար որ յիշուած է այլուր, չորս տարի ա-

42. ETIENNE ASOLIK DE TARON, Hist. Univ. trad. par Fred. Macler, Paris, 1917, էջ 59, ճաթ. 5:

43. Հը. ԱշԱՄԻԵԱՆ, Անձնանւնների բառարան, Հայ. Բ. երեսն, 1944, էջ 251:

44. Ա.ՍՈՂԻԿԻ, Պատմ. տիեզերական, էջ 313:

սաշ տեղի ունեցած դէպքի մը առիթով, երբ ուրիշներու հետ ինքն ալ կը ձերբակալուի այլազգիներէն 986ին⁴⁵: Աւելցնենք նաև որ Ա-սովորի կը յիշչ Բագրատա մագիստրոս մը եւս, այս անդամ որդի թոռ-նիկ արեղայի, Խլաթ քաղաքի պաշարումի պատմութեան մէջ: Բա-զարատ կը մեռնի Վլաց բանակին փախուստի ժամանակ: Դէպքը կը պատահէ 998ին: Դաւիթ Կիւրապաղատի կողմէ զրկուած բանակ մըն էր Խլաթը գրաւելու համար տաճիկ զօրքերու ձեռքէն, բայց ներքին շվոթութեան, խուճապի կամ անկարգութեան մը հստեւանքով՝ կը կորսնցնեն քաղաքն ու զինուորներ, կը մեռնին կարեւոր իշխաններ, որոնց մէջ նաև Թոռնիկի որդին՝ Բագրատա, որ նմանապէս վրա-ցացած, այսինքն քաղկեդոնիկ մը եղած ըլլալու էր հօրը պէս: Բայց Թոռնիկներու սերունդը շատ հաւանաբար Տարօնէն էր եւ Մամի-կոնեաններու ցեղէն, անցած Տայք եւ ապազդայնացած՝ բիւզանդա-կան խոստումներէն եւ շոայլուած պատմաներու փայլէն:

5.

Ասովիկ՝ Վարդ Սկլեռոսի պատերազմներու մասին կը խօսի Հա-մատու կերպով: Մատթ. Ռուչայեցի կը շեշտէ անոր բոնարորի հան-դամանքը⁴⁶, բանաւորի՝ որ կայսերական դահը յափշտակելու փա-ռասիլութեամբ կուրցած՝ արիւնով ողողած է Փոքր Ասիան: Այս դա-տաստանը համաձայն է ժամանակակիցներու զաղափարին:

Ըսինք թէ Դաւիթ Կիւրապաղատ մասնակցած է Վարդ Սկլեռոսի զէմ մղուած սպատերազմին վրացական զունդերով, որոնց մէջ շատ բնականաբար հայկականներ ալ կային: Ըսինք նաև թէ Վասիլ Բ. կայսրը դիմում մը կատարած էր Թոռնիկ արեղային միջոցաւ Դա-ւիթ Կիւրապաղատին: Այս դիմումի արձականդ կու տայ հայ պատ-մէը, պարագայ մը՝ զոր յոյն պատմիչները կը լուն բոլորովին: Ըստ վրացական ազգիւրին, զոր տեսանք նախապէս, Վասիլ Բ. կը խոս-տանաբ Դաւիթ Կիւրապաղատին, բիւզանդական իշխանութեան տակ զանուող հիւսիսային զաւաններէն մաս մը՝ իրը սեփականութիւն, բայց միայն անոր կենդանութեան ժամանակ: Այդ վրացական վա-ւերաթուղթին մէջ չեն նշանակուած խոստացուած հողերը, մինչ Ա-սովորի մանրամասնորդէն կը թուէ զանոնք.

«Եւ խոստանայ տալ նմա զթակոյառին կղեսուրաւն, զՉորմայրի եւ զկարին, զԲասեան եւ զՍեւուկ բերդակ, որ է Մարզակի, զՀարք

45. ԱՅդ, էջ 265:

46. ԱՍՊՈՒՆԻ, Պատմ. տիեզերական, Գիրք, Գ. գլ. ԺԴ. ԺԵ, ԻԴ. ԻԵ: - ՄԱՏԹ. ՈՒՌՃԱՅԵՑԻ, Ժամանակագրութիւն, Վաղարշապատ, 1898, էջ 33-34:

եւ Ապահունիս (զորս եւ ետ իսկ), որպէսզի զօր առաքեսցէ յօշնականութիւն նմա»⁴⁷:

Թուարկուած դամւառները կամ բերգերը կը գտնուին Տայքի հարաւը եւ աւելի քան կրկին տարածութիւնը կը կազմեն Կիւրապաղատի ունեցած հողերուն: Որպէսզի զինուորական օգնութիւն ունենայ եւ կարենայ ազատի կայսրութեան սոսկալի թշնամիէն որ Վարդ Սլլեռոսն էր, Վասիլ Բ. ամէն բան աչք կ'առնէ: Յետոյ այս խոստումը պայմանական էր իրը տեսողութիւն, այսինքն մինչեւ անորմանցը: Այս պայմանագրութեան մէջ խորագիտութիւն եւ դիւնագիտութիւն կար անտարակոյս Վասիլի կողմէն:

Այդ խոստացուած հողերը աշխարհագրական քարտէսի վրայ, արեւմուռքէն-արեւելք տեղադրուած՝ հետեւեալներն են.

1. Խաղողյառին գաւառ եւ բերդ՝ «Կղեսուրաւն»:

2. Չորմայրի գաւառը՝ որ հիւսիսը կ'իյնայ Խաղողյառին եւ սահմանակից է հարաւէն Տայքի:

3. Կարմոյ գաւառը եւ Կարմին:

4. Բասեն կամ Բասեան գաւառը՝ որ կ'իյնայ Կարմինի արեւմուռքը:

5. Սեւուկ բերդակ «որ է Մարգաղի», այսինքն ամբողջ Մարդաղի գաւառը իր բերդով միասին. գաւառին տեղ յիշուած է բերդը, որ նշանաւոր ըլլալուն՝ իր անունը տուած է նաև գաւառին: Մարդաղի Տուրուրերան նահանդին հիւսիսային գաւառներէն մէկն էր:

6. Հարք, Տուրուրերանի ուրիշ գաւառ մը, մերձաւոր նախընթացին:

7. Ապահունիք. Դարձեալ Տուրուրերանի գաւառ մը, Մանագերտ նշանաւոր բերդաքաղաքով, զոր մեր սպատմիչներէն ոմանք կը տեղադրեն նաև Հարք գաւառին մէջ, որովհետեւ կը գտնուէր երկու գաւառներու մէջտեղ եւ ի հարկին յիշատակուած է մերթ մէկուն եւ մերթ միւսին մէջ⁴⁸:

Այս հողերը գրաւուած էին բիւրանգական կայսրութենէն: 968ին Նիկեփոսի Եղրորորդին Վարդ՝ Ասողիկի համաձայն արդէն կը պա-

47. ԱՍՊՂԻԿ, Պատմ. տիեզերական, Գիրք Գ. գլ. ժԵ. (տալ. Ս. Գետերսըրուրդ, 1885, էջ 192):

48. «Ապահունիք»-ի մէջ կը տեղադրէն՝ Անոնք ԳԱԱԿ, Պատմ. Տարօնյ, Վենեսիկ, 1889, էջ 40: - ԹՌՎՄԱ ԱՐՄՐՈՒԽՆԻ, Պատմ. Տանն Արծրունիաց, Ս. Պետերսուրդ, 1887, էջ 224: - ԼԱՍՏԻՆԵՐՍՏԻ, Պատմ. Վենեսիկ, 1901, էջ 75: - ՎԱՐԴԱԿԱՆ ՊԱՍՏԻՇ, Հայաց. Պատմ., Վենեսիկ, 1862, էջ 93: - «Հարքը-ի մէջ կը տեղադրէն՝ ԱՍՊՂԻԿ, էջ 103, 277. Խոյնը անգամ մը «Ապահունիք»-ի մէջ, էջ 183: ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ, Պատմ. Հայոց, «Հարքը-ի մէջ՝ էջ 13:

շարէ Մանագկերաը և կը մտնէ պարիսպներէն ներս⁴⁹: Սահմանադլուխի այս վերջին մեծ քաղաքը ուրեմն ըիւղանդական էր այդ թւշականին, և հիմա Վասիլ Բ. կը յանձնէ զայն Դաւիթ Կիւրապաղատին, պահպանելու իր կենդանութեան ժամանակ:

Յիշուած զաւառներու կամ քաղաքներու անունները աշխարհագրական յատուկ գժուարութիւններ չեն ներկայացներ, բացի Խաղողյառութիւնը:

Արդ, իր տեղադրական ճշուած՝ Խաղողյառին կը գտնուի Կարին և Դերջան դաւառներու մէջտեղ, իր միջասաման երկուքին. ըստ Լաստիվերացիի ճիշտ բացատրութեան՝ «Եւ ածեալ մինչեւ յամուրն որ կոչէ Խաղողյառին առին ի սպառուածն կարնոյ»⁵⁰, այսինքն Կարինի վերջաւորութեան: Կարելի է լսել նաեւ թէ Խաղողյառին կը գտնուէր Կարինէն (Երզում) դէպի Սատաղ, Պոնտոս և Փոքր Ասիա գացող ճամբրուն անցքին վրայ, Եփրատ գետի (Գարա-Սոլ այժմեան կոչումով) հիւսիսային կողմը, Հոն՝ ուր կը վերջանայ Կարին-Դերջան գաւառներու սահմանագիծը: Այս ճամբրէն է որ բիւզանդական բանակը կ'անցնէր Կարինէն Կոստանդնուպոլիս երթալու, ինչպէս կը ճշգրտէ կ'անցնէր Կարինէն Ասողիկ պատմիչ՝ Նկարագրելով Վասիլ Բ. կայսեր վետդ մը ինքն Ասողիկ պատմիչ՝ Նկարագրելով Վասիլ Բ. կայսեր վերադարձը. «Եւ գարձաւ նա ընդ Կարին ընդ Խաղողյառին ի Կոստանդնուպոլիս»⁵¹:

Ճշտիլի կէտ մըն է նաեւ «Գիւսուր» բառը՝ կցուած Խաղողյառին: Կղեսուր, յունարէն բառ է Կլեօտիօր = լեռնանցք կամ կապճին: Կղեսուր, յունարէն բառ՝ «Խաղողյառին»՝ կը նշապան նշանակութեամբ⁵²: Հոս «Խաղողյառին» կղեսուրաւն՝ կը նշանակէ Խաղողյառին ամրոցը իր լեռնանցքով միսսին առնուած: Վանակէ Խաղողյառին ամրոցը իր ցողոց իւր լեռնանցքով միսսին առնուած: Վանակէ կայսրը Դաւիթ Կիւրապաղատին կը չնորհէ ուրեմն լեռնային լայն սիլ կայսրը Դաւիթ Կիւրապաղատին կը չնորհէ ուրեմն լեռնային լայն սրջան մը, որ անցքի գուռ էր և հսկողութեան համար կարեւոր վայր չըջան մը, որ անցքի գուռ էր և հսկողութեան համար կարեւոր վայր չըջան մը: Խաղողյառին բերդի վրջանին մէջ կը մտնէր նաեւ ուրիշ լեռնացք մը՝ որ բոնակապան կը կոչուէր:

Այս հարցին չուրջ կարապետ Վարդ. Շահնազարեանց Ասողիկի իր հարատարակութեան մէջ զիտել կու տայ առ ի տեղեկութիւն, որ «կղեսուր» առնուած իր գաւառ՝ կը գտնուի Ասորիքի մէջ, Լիքանան լերան մօտ, բայց այդ ժամանակ բիւզանդական գերիշխանութեան լերան մօտ:

49. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական, Ս. Պետրուրուրդ, 1885, էջ 183:

50. ԱՍՏԻՎԱՐՏԻՑԻ, Պատմուրիւն, Վանական, գլ. Գ., 1901, էջ 23: Այլուր եւս կը յիշէ նոյն պատմիչը Խաղողյառ առին բերդը. այսպէս Պետրոս Կաթողիկոսի կատանառման առիթով. Անդ, գլ. Ժ. էջ 54:

51. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական (Գ. գլ. ԽՊ.), Ս. Պետրուրուրդ, 1885, էջ 278:

52. ԱՍՈՂԻԿ, Պատմ. տիեզերական (Գ. գլ. ԽՊ.), Հիմն Հայաստանի գլխաւոր նամապահները, Երեւան, Հմայ.

1936, էջ 63-66:

53. Հմայ. Ս. Երեւան, Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»ին, Երեւան, 1963, էջ 59:

տակ չըլլալով՝ Վասիլ չէր կրնար զայն խոստանալ Դաւիթ Կիւրապաղատին⁵³: Մինչեւ գիտենք այժմ յոյն պատմիչներէն, մանաւանդ Պրոկոպիոսէն, որ Կիւտուր կը նշանակէ լեռնանցք եւ այս իմաստով առած՝ ճիշտ իր տեղն է եւ կ'ամբողջացնէ Խաղաղոյառիձ բերդին ըլջանը:

Դաւիթ Կիւրապաղատի խոստացուած դաւառներէն է նաեւ Զորմայըը: Այս անունը գործածուած է միջին դարուն. Բիւզանդայիներուն քով երեցած է Տհօնքարդի ձեւով: Կը համապատասխանէր ձորոփի օժանդակ՝ Զորմայըի գետին հովիտին, որ առանձին դաւառ մըն էր, Սպէր գաւառին հարաւը: Կ'ընդարձակուէր այսպէս Տայքի Կիւրապաղատին իշխանութեան սահմանները, եւ միանդամայն վարկը միւս արքայիկներու քով, որ Կովկասի եւ Հայաստանի մէջ կ'իշխէին:

* * *

Ասողիկ իր Պատմութեան Գ. մասին ԺԴ. գլխուն մէջ կու տայ Վարդ Սկլեռոսի ապստամբութեան թուականը՝ Նլի (= $425+551=976$), որ ճիշտ է եւ կը համապատասխանէ մեղի արդէն ուրիշ ճամբով ծանօթ պատմական թուականին: Սկլեռոս իր ձեռքին տակ միացուցած, ըստ պատմիչին, Յունաց թաղաւորութեան մէջ զանուող «զէծեծելագունդ զօրն Հայոց» կը հասնի մինչեւ Բիւթանիա, ճակատելով Վասիլ թաղաւորին դէմ «զամս Դ»: Չորս տարի ուրեմն, իր գունդերով սասանեցուցած է վայսրութիւնը եւ կայսերական քաղաքը: «Եւ արեան ճապաղիք լնուին զաշմարհն ամենայն» կ'աւելցնէ ան: Իսկ Վասիլ Բ. կայսերանիստ քաղաքին, Թրակիոյ, Մակեդոնիոյ զօրքերը եւ արեւմտեան երկիրներու բանակները կը շարժէ Վարդ Սկլեռոսի դէմ: Փոքր Ասիան մէկ կողմէն եւ Բիւզանդիոն ու արեւմտեան կայսրութիւնը միւս կողմէն, դէմ դիմաց ճակատած, երկար տարիներ կը կուտին: Ասողիկ կրկին անդամ վեր կը հանէ հայկական զինուորերուն կատարած դերը «յորում քաջապէս մարտուցեալ զօրն Հայոց, որպէս որդիք իշխանին Տարօնոյ, Գրիգոր եւ Բագարատ, եւ Զաքիրանիկ [Ավրանիկ՝ ըստ Զամչեանի] իշխան Մոկացի, ահարեկ արարեալ զօրսն Յունաց՝ զօրէն փոթորկեալ մըրիկի շփոթէին, զյուղու սրախողխող արարեալ եւ զբաղում ձերբակալ ուր սպանեալ եղեւ ներքինին Պետուանոս, զլուխ զօրուն...» (գլ. ԺԴ.):

Հայ գունդերուն դոյութիւնը եւ անոնց ըրած քաջութիւններուն շեշտումը Ասողիկի մէջ՝ ապացոյց մըն է թերեւս, թէ Վարդ Սկլեռոս հայ զօրավար մըն էր իր ծագումով: Նոյնին անուղղակի կերպով կ'ակնարկեն յոյն պատմիչները՝ երբ խօսելով Սկլեռոսի դէմ մղուած պա-

տերազմներու մասին, կը չետքեն կայսերական բանակին կատալութիւնը հայ գունդերուն դէմ, որոնցմէ գերի բանուածները յատուկ տանջանքներու կ'ենթարկէին: Պատերազմի նկարագրութիւնը կ'ամբոյջազնէ Ասողիկ հետեւեալ մանրամասնութիւններով. «Եւ այսպէս երկիցս եւ երիցս եւ բազում անդամ մարտուցեալք՝ յաղթեցին արեւմըտեայ զօրուն, եւ գրեթէ ընդ բոլոր աշխարհն Յունաց տարածեցաւ պատերազմն, մինչ զի գետը ընդ գետ եւ բազաք ընդ քաղաք (sic) մարտընչէր եւ ամենայն ուրեք արեանց հեղմունք լինէին...» (անդ): Այս խօսքերէն կը հետեւի թէ պատերազմը տեւած է երկար տարիներ, 976-979 կամ ըստ Զամշեանի՝ մինչեւ 980:

Անձէ ետքնէ որ Վասիլ Բ. կայսրը զրկած է Թոռնիկ արեղան Դաւիթ Կիւրապաղատին, ինչպէս կը տեսնուի յաջորդ գլխուն սկզբնաւորութիւննէն. «Եւ ապա յետ այլոր ամենային անցից անցելոց՝ Վասիլ թագաւորն Յունաց զթոռնիկ զօրավարն, որ էր յազդէն Վրաց, արեղայ ի սուրբ լերինն՝ հանեալ առաքէ առ Կիւրապաղատն Տայոց Դաւիթ» (գլ. ԺԵ): 979ին ուրեմն Դաւիթ Կիւրապաղատ կը սկսի բերել իր պատերազմական մասնակցութիւնը, որ ըստ Հայ պատմիչին, կ'ըւլայ վճռական, ինչպէս արդէն նկատի առնել տուփնք:

Դառնալով Վարդ Սկլեռոսի Հայկական ծագման Հարցին՝ շատ բնական կու գայ կասկածը՝ Ասողիկի վերոյիշեալ բացատրութիւններէն, ինչպէս օր երբ ան իրեն կը միացնէ հայկական հեծելագութը, երբ ձեռք կու տան իրեն Տարօնի իշխանները (որոնց մասնակցութիւնը թերեւս կարելի է մեկնել աննոց սնուցած այն յոյսէն թէ Սկլեռոսի միջոցաւ օր մը պիտի կարենան աղաստադրել իրենց Տարօնը թիւզանդական դերիշխանութիւննէն): Թէ եւ բացայայտ վկայութիւն մը կը պակի բիւզանդացի կամ արաք պատմիչներու քով՝ Սկլեռոսի Հայկական ծարքման մասին, սակայն ինչպէս ըստինք՝ բանակին մէջ կար Հայ գունդերուն հանդէպ բուռն կատաղութեան մը արտայայտութիւնը, մանաւանդ գերի ինկածներուն հանդէպ, զորս յատուկ տանջանքներու կը մատնէին զինուորական բարձրագոյն իշխանութեան հրամանով: Եւ ասիկա պարզապէս անոր Համար՝ որ անոնք միացած էին Վարդ Սկլեռոսին:

Զմշկիկ Հայազգի կայսեր առաջին կինը Մարիամ՝ քոյրն էր Վարդ Սկլեռոսին, եւ կը համարուի թէ Հայ էր այդ Մարիամ պատրիկուչին, որմէ բնականաբար կը հետեւի թէ Հայ էր նաեւ ինքը Սկլեռոսս⁵⁴: Ասէկ զատ նկատի առնելու է առարկայական այն փաստը՝ որ ի ըընորհս Զմշկիկի՝ այդ վրաններուն կայսրութեան բանակին մէջ կար համակրութիւն մը դէպի Վարդ Սկլեռոսը: Յետոյ, նկատի առնելու է դարձեալ որ Լիւկանտոսի բանակաթեմին զօրավարն էր Մահակ-

54. ԶԱՄՉԵԱՆ Հ. Մ., Պատմութիւն Հայոց, Բ. Հա. Էջ 844, 847:

Վահրամ մը, որ Սկիլիցէս բիւզանդացի պատմագրին քով առած է Սաքագիոս Վրաքամիս այլատարազ ձեւը: Սա կ'անցնի Սկիեռոսսի կողմը: Այս մասին կ'անդրագառնայ Շլիմպերժէ⁵⁵ եւս, ըսելու համար թէ Սկիեռոսս կ'ունենար նպաստներ, աջակցութիւններ հայագիր իշխաններէն, զօրավարներէն, բարձրագոյն պաշտօնեաներէն: Բայց հայկական ծագման մասին հաստատութիւն չի տար:

Այս անորոշութեան մէջ՝ չենք կրնար, հետեւաբար, վստահօրէն հաստատել թէ Վարդ Սկիեռոսս հայ էր ծագումով:

Ասողիկին եւ վրացական վաւերաթուղթին միջեւ եղած տարբերութիւնները էական են: Ասողիկ կը հաշոէ անունները այն գաւառներուն, որոնք Վասիլ կայսրէն կը փոխանցուին Դաւիթ Կիւրապաղատին. բայց իբրև քով ալ կը բացակայի կենդանութեան ժամանակ միայն անոնց սեփականատէր ըլլալու պայմանը: Ասողիկ չունի 12.000 հոգինոց բանակին յիշատակութիւնը, այլ պարզապէս «գումարեալ զգօրմն վրաց» բացատրութիւն մը: Ասողիկ չի խօսիր նաև պատերազմի աւարին յատկացումի մասին՝ Իվլիոնի մենաստանի շինութեան համար:

Ուսկի՞ց առած է Ասողիկ իր կարգ մը տեղեկութիւնները, որոնք կը համընթանան վրացական վաւերաթուղթին հետ, Թոռնիկ արեգայծքավարին կատարած դերին յիշատակութեան մէջ, մինչ մեր միւս հայ պատմիչները չեն յիշատակեր եւ ոչ իսկ անունը: Այսպէս Մատթէոս Ուռհայիցին խօսելով հանդերձ Սկիեռոսսի եւ Վասիլ Բ.-ի պատերազմներուն մասին, ո՛չ Թոռնիկը կը յիշ եւ ո՛չ ալ Դաւիթ Կիւրապաղատը. իսկ Սկիեռոսս կ'անուանէ «օմն անօրէն իշխան», որ հակայ բանակով մը կը մտնէ Հայաստան, բայց հայկական գունդերը կը յաղթեն անոր: Ան կը դիմէ յետոյ Թուրքերուն, եւ երեք տարի ետք կ'երթայ Հոռոմներու երկիրը եւ հոն կը մեռնի⁵⁶: Խելաթիւրուած է հոս իր տուած պատմութիւնը, եւ զուրկ է պատմական սուուրութենէ, հակառակ որ ժամանակով ալ շատ հեռու չէ դէպքերէն:

Լաստիվերտցի, Վարդան պատմիչ եւ Տարեգիրք Միրասայ Սպարապետի կ'անդրագառնան Դաւիթ Կիւրապաղատի մասին, բայց ոչ Թոռնիկի. անոնց տուած տեղեկութիւններն ալ շատ սեղմ են եւ չեն շօշափեր կարեւոր Հարցերը: Ասողիկ գեռ բան մաւելի ունի, Զոջիկ իշխանաց իշխանին յիշատակութիւնը՝ որ մասնակցած է պատերազմին Թոռնիկի հետ. այս իշխանին անունը կը պակսի վրացական վա-

55. GUSTAVE SCHLUMBERGER, L'épopée byzantine, I vol. Էջ 369-370:

Հմմ. նաև RENE GROUSSET, L'hist. de l'Arménie, Էջ 504:

56. Հմմ. ՄԱՏԹ. ՈՒՐՀԱՅԵՑԻ, ֆամանակագրութիւն, Վաշարշապատ, 1898, Էջ 33-34:

ւերաթուղթին մէջ, բայց կը գտնենք վրացական արձանագրութիւններուն մէջ, ինչպէս ցոյց կու տայ Պրոսէ եւ որուն կ'անդրագառնայ Շլիւմպերժէ⁵⁷, յիշատակելով Զոջիկէն նորոգուած եկեղեցի մը 1036ին, Երզրումի մօտ :

Հայ պատմիչը աւանդութեան ձայնը օդտագործած է նկատմամբ Թոռնիկ արեղայ-զօրավարի, որու մասին բիւզանդական աղբիւրները ոչինչ ունին, այլ միայն գիտենք վրացական աղբիւրներէ, որոնց մէջ է գլխաւորապէջ Ս. Եւթիմէսի վարքը, գործ Աթոս լերան կրօնաւորներու։ Եւթիմէսու Յովհաննէսին (իւան) որդին էր, ինչպէս ըստած ենք նախապէս։ սա յաջորդած է հօրը՝ վանքերու վարչութեան մէջ եւ հեղինակ է Ս. Գրքի եւ Ս. Հարց գործերու կարգ մը թագմանութիւններուն։

(Շար. 2)

Հ. Ա. Ճ.

57. GUSTAVE SCHLUMBERGER, L'épopée byzantine, I. vol. p. 420, δաստիք. 2: